

## ԿՐԹՈՒԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Քրիստոնէութիւնը գերազանցապէս պատմական է, և կը ներկայացնէ Աստուծոյ յայտնութիւնը պատմութեան մէջ։ Քրիստոնէական աշխարհի կերտութը է իմանուած՝ պատմական եղական նկարագրի եւ երկնաւոր և երկրաւոր պատմութիւններու միութեան վրայ, յատկապէս բազարեալ է, վասնզի ան կիմուած է նախապէս պատմութեան մէջ գործօն բոլոր կիմնական ուժերու և մասնաւորաբար երրայական և հելլենական սկզբունքներու վրայ, որոնց շաղկագումը և գործակցութիւնը կիմը զրին Քրիստոնէական պատմութեան, անոնց աղղեցութիւնը փոխադարձաբար տիրապետած է Քրիստոնէական պատմութեան այս կամ այն դիմայելումներուն։

Երրայական տարրը նպաստաւոր է Հին Կտակարանի մէջ արտայայտուած յայտնեալ օրէնքի սկզբունքներուն և երրեմն որոշ ազգեցութիւնը կը ներգործէ Քրիստոնէական բարեշրջութեան վրայ շեշտելով Հին Կտակարանի օրինական ըմբռնումը ի վեսայայտնեալ երանութեան, սիրոյ և ազատութեան սկզբունքներուն։ Քրիստոնէական աշխարհի մէջ աւանդամոլութեան աղբիւրն է ան, բայց կնայ ըլլալ անե աղբիւրը բոլորովին տարբեր և յայտնութենական ոզին մը որ կը ձգտի նոր և վերջնական յայտնութիւններու, թէե այս վերջնին հակառակ է Հին Կտակարանի սկզբունքներուն։ Այսուամենայնիւ երրայական այս զոյտ սկզբունքներն ալ թէե բնութեամբ հակադիր, աւանդութեան կերտումին եւ ապագայի ձգտումներուն մէջ իորդապէս պատմական են։

Ընդհանուր առմամբ կարելի է ըսել թէ եկեղեցին անկրաժեշտաբար պատմական ուժ մըն է, ան կը ներմուծէ յայտնութիւնը մարդկային պատմական կազմին մէջ և կ'առաջնորդէ ազգային զանգուածներու կրօնական ճակատագրը։ Այսպէս ան պատմական առաջնորդողը ուժ մըն է աւանդութեամբ կապուած երրայական սկզբունքներուն որոնք կը կազմեն պատմական աղբիւր կ'առաջնորդէ ազգային զանգուածներու մէջ իորդապէս պատմական տարրն մը,

ալ հարուստ աղբիւր մըն է Քրիստոնէութեան, անշուշտնուազ ուժական։ Քրիստոնէական ամբողջ ներկայեցողական բնազան ցութիւնը, անոր վարդապետութիւնն ու խորհրդապատշտութիւնը ծագումով հելլենական են, վասնզի Աստածածային գոյութեան ուժգին ներկայեցողութիւնը աւելի յատուկ է հելլենական՝ քան թէ երրայական ալեկոծ ոգիին։ Քրիստոնէական բոլոր գեղարվեստն ու գեղեցկութիւնը հելլենական ոգիէն բխած է։ Քրիստոնէական աշխարհին ինչպէս նաև գալիք գարերու աշխարհին գեղեցկութեան աղբիւրն ու օրրանն է ան, Քրիստոնէութեան պաշտամունքի ամրողջ գեղեցկութիւնը անոր վրայ կիմուած է, և Բողոքականութեան Քրիստոնէութիւնը հեթանոսական տարրերէն թօթափելու միտումը տկարացնել է Քրիստոնէութեան գեղարվեստն ու բնազանցութիւնը, այսինքն այն տարրերը որոնք պատմականօրէն կապուած են հելլենական ոգիին։

Քրիստոնէութեան ուժական և պատմական բացառիկ նկարագիրը արգիւնք է այն իրողութեան թէ ան առաջին անգամ ըլլալով վերինականապէս յայտնեց ազատութեան սկզբունքին գոյութիւնը որ հաւասարապէս անծանօթ էր թէ՛ կին և թէ երրայական աշխարհին։ Քրիստոնէական ազատութիւնը կ'առաջադրէ պատմութեան իրագործումը ազատ ենթակայի մը և ոգիի մը միջոցաւ, և այսպիսի իրագործումը մը կը կազմէ թէ՛ Քրիստոնէութեան և թէ պատմութեան նկարագիրը, վասնզի անկարելի է պատմութեան կառուցումը առանց ենթակային ազատ գործունէութեան։ Յոյները շեշտեցին բանակութեան եւ բարիին անկրաժեշտութիւնը, իրենց համար բարիին անկրաժեշտարգիրն է արդիւնք էր բանականութեան յաղթանակին։ Սոկրատ հելլենական մտածումը կ'առաջայտէր երբ բարին հաստատուած կը նկատէր օրէնքի և սկզբունքներու կրման վրայ և անհերքելի բանականութեան կողմէ։ Այն սկզբունքները որոնք կը հակասէին ասոր կը նկատուէին արկածային և անտրամարանական։ Այսպէս յունական ըմբռնումը նկատի չէր առներ բարիին ազատութիւնը, և յունական իմաստասիրութիւնը, նոյնիսկ իր գագաթնակէտիին, բնաւշարտագրեց բարիին հելլենակաւոր տեսութիւն մը,

Քրիստոնէութիւնը, միւս կողմէ, շեշտեց բարին ազատութիւնը, ան շեշտեց թէ բարին արգիւնք է ազատ ոգիին և թէ այսպիսի բարի մը միայն կրնայ ունենալ ճշմարիտ արժէք և իրականութիւնը, ան կ'ուրանայ ստիպողական եւ տրամադրանաւական անհրաժեշտութիւնը բարիին և ասիկա կը կազմէ Քրիստոնէական ըմբռումին յատկանշական դիմագիծը, Քրիստոնէութիւնը հաստատեց թէ ազատութիւնը բարձրագոյն աստուածային թանին աւելի բարձրագոյն գործունէութիւնն է և թէ ան կ'որոշէ թէ մարդուն և թէ աշխարհի ճակատագիրը և այսպիսով կը կերտէ պատմութիւնը, Քրիստոնէական ախախինամութիւնը հոմանիւ է ազատութեան և ոչ թէ ճակատագրականութեան, Հին աշխարհի նման Քրիստոնէութիւնը չենթարկուիր ճակատագրին, Այսպիսի հենթարկում մը բարձրագոյն իմաստութիւնն է որ կրնայ ձեռք գործու մարդոց կողմէ, արտայայտուած է՝ յոյն ողբերգութեան և իմաստասիրութեան մէջ։ Բայց Քրիստոնէական ոգին կիմուուած է սկզբունքի մը վրայ որ կ'ընդվզի այդպիսի հենթարկումէ մը, Բարին ընթրելու, հաստատելու ազատութիւնը, արմատացած կամքին և ոչ թէ բանականութեան մէջ, իր կարգին կ'ենթադրէ ազատութիւնը ըստեղծագործ և գործունեայ առարկային տռանց որուն ննկանելի է պատմութեան ուժականութիւնը։ Հնդկաստանի և Չինաստանի կին մշակոյթներու կատարեալ, ոչ պատմական և ճակատամական բնոյթը արդիւնք է այն իրողութեան որ սաեղծագործ ենթակային ազատութիւնը չէ յայտնուած անոնց մէջ, անիկու չէ յայտնուած նաև Վիշաներու իմաստասիրութեան մէջ, որ մէծագոյն իմաստասիրական դրութիւններէն մէկն է, և ոչ իսկ այն իմաստասիրութիւններուն մէջ որոնք ազատութեան որոշ ըմբռուղութիւնն մը աւճին որպէս բացարձակ միութիւն մարդկային և աստուածային ոգիներու։ Հնդկաստան ևս կ'անգիտուած կ'անգամ ազատութեան գաղափարը։ Եւ այս է պատճառը որ այս ալլապէս ինքնամիտ մշակոյթին կը պակսէր պատմական նկարագրի մը։ Այսպէս Քրիստոնէութիւնը առաջինը եղաւ կերչնականապէս յայտնելու ստեղծագործ ենթակային ազատութիւնը որ անդիտացուած

էր նախաքրիստոնէական աշխարհէն։ Եւ պատմութեան այս ներքին ուժական ըստ կը զունքներու զիւտը որոշագրելով մարդուն, ժողովուրդներու և մարդկութեան ճակատագրին իրագործումը բնականօրէն առաջ բերաւ այն գնուական աշխարհի պատմութիւնը որ կը զուգադիպի Քրիստոնէական շրջանին։

Ի՞նչ է զիւնաւոր նպատակը տիեզերական պատմութեան. իմ կարծիքով, մարդուն ճակատագրին պատմութիւնն է զիւտած մարդուն ոգիին և գործակցութեան լոյսովք որ կը կազմէ ավատմական հիմն ու մզիչ ուժք Մարդկային պատմութեան զանազան շրջաններն կրնանք նշմարել մարդկային ոգիին և բնութեան գործակցութիւնը որ կ'ինայ պատմական շրջանին մէջ, առաջին քայլը որ ուղարկի արդիւնքն էր մարդուն Աստուծմէ հեռանալուն երկնային-պատմական ողբերգութիւնն է, առաջին Անկումը (Անգամի) ազատութեան ողբերգութիւնը միրճած է մարդը և մարդկային ոգին բընական անհրաժեշտութեան խորսութիւններուն մէջ։ Այս անկումին կ'ընկերանայ մարդուն գիւտութիւնը բնութեան տարբերուն որ տիրած է մարդկային ոգիին և պիտի հմայէ զայն։ Պատմութեան առաջին շրջանին մարդկային ոգին միրճուած է տարբերային բնութեան մէջ, այս է վիճակը տակաւն վայրենի եւ բարբարս ժողովուներուն, հին մշակոյթներուն էր աշխարհի առաջին պատմութեան։ Մարդկային ոգին կորսնցուցած ըլլալ կը թուի իր նախնական ազատութիւնը, դադրած է նոյնիսկ անոր գիւտակցութիւնը ունենալէ։ Միրճուած անհրաժեշտին խորքին մէջ, մարդը իր իմաստասիրութեամբ չի կրնար տիրանալ իր ազատութեան գիւտակցութեան և կամ ինքնիրեն որպէս ոգեկան ստեղծագործ էակ մը։ Այն իրողութիւնը թէ մարդկային ոգին կորսնցուցած է իր ազատութիւնը Աստուծոյ հոգիին հեռանալուն համար կը բացատրէ թէ ինչո՞ւ ազատութեան ճշմարիտ իմաստասիրական անհրաժեշտ է յայտնուած անհրաժեշտին մէջ յայտնուած է անհրաժեշտութեան, և ոգին անկարող եղած է կրօնական յայտնութեամբ կամ իմաստասիրական հայեցազութեամբ տիրանալու ազատութեան։

Մարդուն աշխարհիկ ճակատագրին նը-

պատակն է մարդկային ստեղծագործ ոգիրին պատառազրումը բնական անհրաժեշտին խոր-քէն, եւ ստորին տարրերու գերութենչն և Այդ նիւթն էր որ զբաղեցուցած էր կին աշխարհու Մարդուն ոգիրին միրճումը տա-րերային բնութեան մէջ կապ ունի մարդուն բնական գեերու գառն կախումէն և անոնց ահարկու երկիրէն։ Մարդկային անկեալ ոգիրն, թէկ արմատացած բնութեան մէջ, անկէ տիրապետուած, այսու ամենայինի խոր ներգալնակութեան մէջ էր անոր հետ։ Մարդը ճաշակից բնական կեանքը որպէս ապրող գործարանաւորութիւն մը, ներ-ընչուած գեերէ և բնակակից անոնց որոնց հետ տեսակին յարաբերութեան մէջ էր, և անոր հոգերու կեանքը աւելի ընտանի էր իր իրեն քան իր պատութեան յաջորդ աս-տիճանները։ Հին զրոյնները (տոյն) կը խօ-սին մարդուն այս բնական ոգիններու հետ ունեցած յարաբերութեանց մասին։ Մար-դուն անցեալ ոգիրն գաղրած էր տիրապե-տելի բնութենը և իր ազատ կամքով ե-ղած էր գերին և անբաժանելի մասը բը-նութեան նախապատմական շրջանի մը։ Մարդուն բնութեան կախումը հաւասար էր անոր միանալուն։ Հեթանոս աշխարհը գեերով լեցուած էր և մարդը անկարող էր տիրել անոնց ինչպէս նաև բնական շրջա-նին (cycle)։ Հետեաբար մարդուն պատկե-րը չէր համապատասխաներ բարձրագոյն տատուածայինին այլ տարերային ոգիննե-րով լեցուած ստորին բնութեան։ Մարդը ինքնինքը պատշաճնեցու այս ստորին բը-նութեան ձեւերուն որ գերած էր զինքը և որուն շլթանները ան չէր զինար խորտա-կել իր ազատ կամքով։

Քրիստոնէութեան մեծագոյն նպաստը, որ տակաւին մլովին չէ ըմբռնուած Քրիս-տոնէայ աշխարհէն, կը կայսնայ մարդը ստորին տարերային բնութեան և գեերու զօրութենչն ազատագրելուն մէջ, այս աեղի ունեցաւ Քրիստոսի և փրկագործութեան խորհուրդի միջոցաւ, ան բննի ազատեց մար-դը բնութեան տարրերէն և վերակենդանա-ցուց անոր հոգեկանութիւնը, զատեց զայն ստորին բնութենչն ու անկախ հոգեկոր էակ մը ըրաւ զայն ազատելով բնական աշխար-հի ենթարկումէն և բարձրացուց զայն մին-ւ երկինք։ Քրիստոնէութիւնը մինակը վերահաստատեց այն հոգեկոր ազատութիւ-

նը որմէ կապտուած էր մարդը նախա-քրիստոնէական աշխարհի մէջ գոյութիւն ունեցող գեերու, բնական ոգիններու և տարերային ուժերու զօրութենչն Քրիս-տոնէութեան էական նպաստը հետեաբար կը կայսնայ անոր մէջ որ ան ազատեց մարդը և անոր ցոյց տուաւ մարդկային նակատազրի ազատ լուծումը։ Եւ ասիկա բարձրագոյն նշանակութիւնն է մարդուն փրկութեան իր արտաքին և ներքին գե-րութենչն, այն չար տարրերէն որոնք գործօն էին իր բնկ բնութեան մէջ, իր գերութիւնը բնական գեերուն՝ հոմանիչ է իր իսկ ստորին եսին գերութեան որմէ անկարող էր ազատել ինքինքը վասնդի իր ազատութիւնը փոխուած էր անհրաժեշ-տութեան, արդիւնք իր սխալին, բայց Քը-րիստոնէական փրկագործութիւնը կատար-ուած Աստուածային մարդուն, Աստուա-ծամարդուն, մարդուն որպէս երկրորդ անձ-նաւորութիւնը Աստուածային երրորդու-թեան, վերահաստատեց մարդուն ազա-տութեան ուժը և աստուածային բարձրա-գոյն պատկերը։ Միայն Աստուածային մար-դուն գալուստը, աշխարհի մէջ մարդունն ըոլոր գործերուն հետեանդաներուն իր զգե-ցումը, իր տառապանքները և քաւչական արիւնը, իր փրկագործութեան խորհուրդը, կրնային ազատել մարդը ստորին տարրերու ենթարկումէն և անգամ մը ևս չնորդել ա-նոր Աստուածոյ Որդիկութիւնը։

Հին կրօնէներն ու խորհուրդներն ալ կը ձգտէին փրկագործութեան։ Ոսիրիսի, Ագոնիսի եւ Դիսոնիսոսի խորհուրդները աղօս հաւասառմներ և անձկագնն ծա-րաւն էր փրկագործութեան նշմարիս խոր-հուրդին։ Այս խորհուրդներուն մէջ մարդը կը ձգտէր ինքինքնը ազատել բնութեան գերութենչն եւ հանիլ անմահութեան, բայց անոնք բնաւ չյաջողեցան իրականաց-նելու մարդուն վերջնական ազատութիւնը վասնդի անոնք արմատացած էին ստորին տարերային բնութեան շրջանին մէջ։ Մի-այն Քրիստոնէակութիւնն էր որ ազատեց մարդը բնութեան տարրերէն և վերահաս-տատեց անոր արժանապատութիւնը վե-րանորդելով մարդկային ոգիի ազատու-թիւնը եւ բացաւ նոր շրջան մը իր ճակա-տարկին ու մարդը անգամ մը ևս գիտակ-ցեցաւ իր ազատութեան, վասզի, ան վերջ-

նականապէս բաժնուած էր բնութեան կեանքէն և հետզհետէ հասած հոգեոր հասունութեան. ամէն անզամ որ մարդը կը փորձէ հաղորդակցիլ հեթանոսութեան, անխուսափելիք է ի՞նթարուածի անկումը մը: Քրիստոնէութիւնը բնութեան սարսափէն և գերութենէն մարդը կարենալ ազատելու համար սահիպւած էր անտեղիտալի և հերոսական պատերազմ մը յայտարարել մարդուն թէ ներսի և թէ գուրսի բնութեան տարրերուն դէմ: Սուրբերու սարսուազգեցիկ կեանքին մէջ ճգնողական պատերազմը լաւագոյն օրինակն է ասոր:

Ես համզուած եմ որ միայն Քրիստոնէութիւնն էր որ կարելի ըրաւ դրական դիտութեան և թեքնիքի իրականացումը: Որքան ատեն որ մարդը բնութեան կեան հազորդակից էր և իր կեանքին հիմք կը կաղմէին միթոսները, չէր կրնար բնութենէն վեր բարձրանալ: Անկարելի է շնուն երկաթուղի գիծեր, հարել հեռագիր և հեռաձայն, գեերու վախի ազգեցութեան տակ: Մարդը որպէսզի կարենար բնութիւնը գործածել որպէս մեքնականութիւն, պէտք էր որ մարդուն գիտակցութենէն վահուէր բնութեան գեերու ներչնչումը և անոր հազորդակցութիւնը անոր:

Մարդուն բնութենէն ազատութեան արդինքը այն եղաւ որ ան քաշուեցան ներքին հոգեւոր աշխարհի մը մէջ, ուր սկսած հեռասկան ահաւոր մաքառում մը բնական տարրերուն դէմ, որպէսզի յաշթէ ստորին բնութեան և կերտէ իր նկարագիրը որպէս ազատ մարդկային անձնաւորութիւն մը: Այս մեծ գործը, մարդուն ճակատագրին կեդրոնական իրողութիւններէն մինչեւ քրագործուեցաւ Քրիստոնեայ Սուրբերու կողմէ: Այս տիտանեան պայքարը ապրուած Քրիստոնեայ մեծ ճգնաւորներուն և անապատականներուն կողմէ ընդգէմ աշխարհի ցանկութեանց վերջնականապէս ապահովեց մարդուն ազատութիւնը ստորին տարրերէն: Հին աշխարհին մէջ մարդուն պատկերը ձևուած էր Հին Աղամի վրայ որ կը խորհրդանշէր մարդկային հաւաքականութիւնը ինկած բնութեան ստորին տարրերու անդունքներուն մէջ, Բայց այժմ մարդը պարտաւոր է արհամարհել բնութիւնը, որպէսզի կերտէ մարդկային նոր անձնաւորութիւնը մը՝ նոր Աղամին օրինակին համաձայն: Այս

## ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԲՆՈՅԹՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Տիեզերքի ամրողջ կեանքը, տեսանելի և անտեսանելի կը վառաբանէ Հաստիչը: Երկրպագութիւնը արարածին գիտակցութիւնն ու զգացումն է Անդրագոյնին հանգէպ, բուլ կ'ուզենք իրողութեան մը որ անկախ է պաշտողէն և որ խորհրդաւորութեամբ մը պատուած է: Անդրագոյնը կ'նաեւ Գերբնականը և որ գերագոյն նպատակներէն է մարդկային հոգիին որուն ան կը ձգտի: Կրօնքին էութիւնը աստուածապաշտութիւնն է, պաշտելութեան զգացումը Աստուածոյն ներգոյութեան և անդրագունութեան և Անոր մեկ մօտիկութիւնը, բացուշակի տարրերութիւնը հունաւորարարածներէն արայց ոչ անբաժան աննացմէ: Հական է նկատել որ աստուածպաշտութեան մէջ անձնապատութեան տարր պէտք չէ իսաւնել: Այս թէ մարդուն վաֆաքներն ու պէտքիրը շեշտուելու են, այլ Աստուածոյ գոյութիւնը, ներկայութիւնը, վսեմութիւնը, մնութիւնը վերակոչելու է: Ստեղծագործութեան բուն իմաստը կը յայտնարերուի պաշտելութեան մէջ, նուիրում Աստուածոյ Մեծութեան, Սքանչելիութեան, Գեղեցկութեան: «Առորբ, Սուրբ, Սուրբ Տէր Զօրութեանց...»: Միայն ինքն գոյ է: Ստեղծագործութիւնը իրմով միայն արժէք մը ունի: Առանց իրեն՝ ոչինչ: Այս կամ չէն, ու կիրայց կամ ոչկիրայր պէտք չէ վերագրուին Աստուածոյ, քանզի այդ բառերը, մեր սահմանափակ գիտութիւնը կը յայնանեն:

Աստուած Բացարձակ է և Յաւիտենական, ներկայէն, անցեալէն և ապագայէն

Նիգը որ Կ'ընդգրկէ նախկին միաբանակցութիւնները, և միշնադրեան վանականութիւնը և բոլոր այն ըրջանները ուր պայտքար մշուած է նոր անհատականութեան ինպատա, կը կազմեն Քրիստոնէական նոր գարագլանը:

Ն. ՊէրջիԱնէկ

Ամփափց  
Ս. Վ. Մ.